

## ՄԵՏԱԴԱԼԱՐ ԾԱՌԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մենք կրկին կը հրաւիրուիմ մեր խօսքը բերելու Ամերիկայի Հայոց Առաջնորդ Գերե. Տ. Թորգոն Արքեպոս. Մանուկեանի հանանայ օծման 50րդ Յորեկինական հանդիսութեան, ինչպէս նաև իր կեանքին Սաղմասերգուին կողմէ սահմանուած զենիքին հասած ըլլալու յիշատակութեան կրկնակ առիրեներով:

Կ'ըսէ Սաղմոսւրգուն մարդկային կեանքի մասին.

*«ԵՄԵՐ ԿԵԱՆՔԻ ՄԱՐԲԻՆԵՐԸ ԵՈԹԱՆԱՍՈւՆ ԵՆ . . .*

*«Ե ԱՆԿԵ ԱՆԵԼԻԻՆ ՎԻԱՌԸ Աշխատանք ու ցաւ են» . . .*

(Սդմ. Ղ. 10.)

Հրաբր, որ կ'երեսի Թորգոն Մրբազանի կեանքին մէջ այն է որ ան եօթանասուն տարիներու զենիքին դեռ կը պահէ իր երիսաւարդական կորովը եւ մըսաւար զործունէութիւնը: Վերեւ ակնարկուած «աշխատանք» — իր աշխարհաբար իմաստով — կը տեսնենք որ կը շարունակուի առանց դադարի Թորգոն Մրբազանի կեանքին մէջ: Խոկ «ցաւը» . . . ինք միայն զիտէ: Մեր զիցածն ու տեսածը այն է, որ չենք նեմարեւ զայն ոչ իր խօսին մէջ եւ ոչ ալ իր դէմքին վրայ. մեր փափառն է, որ մեր տեսածը լինի տեսական իրականութիւնը:

Իսկ 50 տարիներ շարունակ Աստոծոյ անդասանի ներկի Մրբազան աշխատանքին մէջ ձեռքը միշ մանին վրայ պահելը քիշերուն տրուած ընորհ մըն է, որուն ահաւասիկ կ'արժանանայ Թորգոն Մրբազան: Մեր մաղրանն է, որ ան առելի երկար տարիներ տանի մանկալի այդ «բեզարած» գործը:

Մենք Թորգոն Մրբազանը նոյնացած կը նկատենք այս ծառին նես որ մեզի կը ներկայացուի Սաղմոսաց Գրքի առաջին զլու խին մէջ.

*«ՆՄՈՒՆ Է ԱՆ ՀՈՎՐԻ ՃՈՄԲԱՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ՄԱՆԿՈՒԱԾ ԺԱՌԻՆ» . . .*

*«ՈՐ ԻՐ ԱՄՊՈՒՂԸ ԿՈՒ ՄԱՅ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ» . . .*

*«ԱՆՈՐ ՄԵՐԻՐ ՀԻ ԹԱՎԻՐ» . . .*

*«Եւ ինչ բան որ ընէ կը յաջողի» . . .*

Արդարեւ զեղեցիկ է պատկերը այդ մըսաղալար ծառին, որ ամէն տարի իր ծաղիկները կը բանայ անխափան, իր տերեւները կը փոխէ առանց կորսնցնելու իր կանաչութիւնը, ու կը նասունցնէ: իր պտուղները առանց փողի - թմբուկի: Թորգոն Մրբազան

ահտասիկ այդ է որ կ'ընէ յիսուն տարիներէ ի վեր գրերէ ամէն մարզի մէջ, ոչ միայն հօվուական՝ այլ նաև վարչական, կրական, գրական, զեղարուհասական ու այլ նիւդերու մէջ:

Թորգոմ Մթբազան պատմութեան պիտի անցնի իբրև այս Առաջնորդը, որուն օրով իրականացաւ Ամերիկահայոց տնկարելի նկատուած մեծ երազներէն մէկը: Ամերիկահայոց Արեւելեան Թեմին Մայր Տաճարին կառուցումն է այդ: Ասոյգ է, իրմէ առաջ շատ շատ, Առաջնորդներ, Ցանձնախումբեր եւ պատօնատարներ աշխատանիք տարած էին այդ երազի իրականացման համբուն մէջ. անոնք պատրաստեցին զետինը, վառ պահեցին հանրային նետարերութիւնը, հայրայրեցին նախնական ատաղձները, որոնք իրենց լրումին հասան իր օրով: Նման Սողոմոնին, որ իր հօրը տաճար մը շինելու յղացած զաղափարը իրազործեց օգտագործելով միաժամանակ անոր պատրաստած նիւթերը:

Գեղեցիկ երեւոյր է Ասուծոյ Փառքին համար նիւթեղէն տաճարներ կառուցանել: Սակայն շատ աւելի գեղեցիկ է եւ Ասուծոյ համար շատ աւելի հանելի է պատրաստել կենդանի տաճարներ, որոնց մէջ պիտի նախընտէր բնակիլ Ասուծոյ Հոգին: Երէ ըսենք որ Թորգոմ Մթբազան աւելի շեշտը դրած է այս երկրորդ տեսակի տաճարներ կառուցանելու սրբազան գործին վրայ՝ իրականութեան աւելի մօսեցած պիտի ըլլանք: Թէ՛ հոլուական եւ թէ նովուապետական գրածունելութեան ընթացքին ջանացած է ան կենդանի եկեղեցին վերակառուցանել: Հաւատէի եւ նուիրեալ առաջնորդութեան պակասին հետեւանելով վատումած Հայ Եկեղեցիին մէջ աշխատած է ներարկել հոգեւոր կեանիք եւ կրօնական եռանդի գիտակցութիւն: Տարած է Եկեղեցիի հիմքերը ամրացնելու կազմակերպչական աշխատանիք: Ցատկապէս խնամք եւ հոգացողութիւն ցուցաբերած է երիտասարդներու եւ մանուկներու համար կրօնական եւ կրական կրկնակ նակատներու վրայ: Այսինքն զարկ տալով որքան մայրենի լեզուի ուսուցման, նոյնքան ալ Մայր Եկեղեցիի տարրական գիտելեաց պատրաստութեան: Ուղղակի կամ անուղղակի իր սկզբունքը եղած է սորվեցնել եւ սիրցնել Հայ Եկեղեցիի կրօնական հիմնական տարրերը եւ միտերը լուսաւորել այդ նիւթերու մասին:

Այս բոլորին եւ դեռ չիւուած շատ մը իրազործումներուն եւ աշխատանիներուն համար մենք պիտի ըսենք «վարձս ի Տեառնէ ընկալից» Թորգոմ Մթբազան: Առովհետեւ մարդիկ դժուար թէ կա-

բենան հատուցանել այն սրմաւութերը՝ ի ժաման եւ ի աշրածամու աշխատանիները, յանախ տեղէ տեղ, ծովիչ ծուխ առանց համարիսի այցելութիւնները։ Բաց ասի, մարդոց տուածը եւ տալիքը ժամանակաւոր է, անցաւոր է, անդասաւ է։ Առոնք փառաւոր կամ համեստ հանդէսով մը, անկեղծ ու մարդկային արտայայտութիւններով կ'աւարտին եւ օրոնք ի լերջոյ կը մոռցուին կամ կը մնան զբեկու մէջ։ Ասկայն Աստուծոյ տալիքը անսպառ եւ յաւիտենական է։ «Այն ինչ որ աչք չէ տեսե, ականչ չէ լսե եւ մարդու սրտին մէջ չէ ինկեր՝ Աստուած պատրաստ է զինք սիրողներուն» (Ա. Կորնը., Բ. 9)։ Ա՛յդ է որ կը մաղրենք սիրելի Թորգօմ Սըրբազնին եւ կ'ողջագուրենք զինք եղբայրական սիրով եւ կ'ըսենք. այն ինչ որ կը կատարուի ի պատի եւ ի գնահատութիւն իրեն կը նկատեն «Արժան եւ իրաւ»։

**Ա. Պօքարար**  
**ՃՆՈՐՀՔ ԱՐՔԵՊԻՍԿ. ԳԱԼՈՒՏԵԱՆ**

#### **ՊԱՏՐԻԱՐԿ ՀԱՅՈՅ ԹՈՒՐՔԻԱՅԻ**

